



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԸԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ժ. ՏԱՐԻ ԹԻՒ 7 .

1852

ԱՊՐԻԼԻ 1 .

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ

Աշխարհիս անիշ դարձեր է՝ :

ԲԱՅՑ ես մեծ զարմանքի մը մէջ բռնուած ապշած մնացեր եմ. ճանաչմունքնիս բացուեր է կ'ըսէք. ինչէն ինչ կ'ելլէ իմացեր էք. վաստրկելու ճամբաները սորուեր էք. մարդկութիւն քաղաքականութիւն գիտէք. նախատես ըլլալ, ըլլալէք առաջուց իմանալ, գալու չարեաց առջևը առնել, վայելելու բարիքն ըստ ժամանակին պատրաստել և այլն, և այլն : Եւ յիրաւի, փորձով

ալ կը տեսնեմ որ ամէն բան կարգաւորեալ կ'ընէք. գեղ մը երթալու համար ամիսներով առաջ գեղին պէտք եղածները կը մտածէք կը պատրաստէք. յարմար բնակութիւն, կարևոր զգեստներ, ապրուստի ամէն տեսակ պատրաստութիւն, պէտք եղածին չափ ստակ. հոն օրերնիդ ինչով պիտի անցընէք, այն ամէնը կը մտածէք կը պատրաստէք : Եւ թէ որ բան մը պակաս մնալու ըլլայ՝ կը ցաւիք, ճարը կը մտածէք, կը հոգնիք, կ'ընէք չէք ընէր՝ պակասը կը

1 Տես երես 66 :

լեցրնէք՝ որ հանգիստ գեղ մը կարե-
 նաք ընել : Վիտէք ալ որ ինչպէս ըւ-
 լայ , քիչ մը պակասութեամբ , քիչ մը
 սանկ քիչ մը նանկ , քանի մը ամսէն
 այն գեղին օրերը պիտի անցնին , ու
 դարձեալ քաղաք պիտի դառնաք . այն
 եղած պակսութիւնն ալ կը մոռցուի
 կ'երթայ . այսպէս անցաւ որ ըլլալով ,
 դարձեալ պզտի պակսութիւն մը չէք
 ուզեր որ ըլլայ : Ա զարմանալին ըսեմ .
 ամէն օր իրիկուան կերակուր մը պիտի
 ուտէք կշտանալու ապրելու համար . որ
 չափ կ'աշխատիք կը հոգաք որ կերա-
 կուրներն համով ըլլան , եփուածքին
 մէջ կամ բաղադրութեան մէջ պակսու-
 թիւն մը չըլլայ . անոր համար քանի հո-
 գի կ'աշխատին . և ետքը թէ որ մէկ
 կերակուրը քիչ մը անհամ ըլլայ , կը սկը-
 սիք գանգատիլ : Արիւն քրտինք կ'աշխա-
 տինք , ստակը ծովու պէս կը թափենք
 համով կերակուր մը պիտի ուտենք ,
 այն ալ այսպէս անհամ անժուր : Ա
 գիտէք ալ թէ ինչպէս ըլլայ կը կշտա-
 նաք , և վաղը առաւօտանց կը մոռնաք
 կ'երթայ : Այսպէս ալ հագուստի վրայ
 ինչ հոգ , ինչ մտածութիւն . սա ձեւը
 պէտք է , նա ձեւն հիմա ամօթ է . աս
 կարգ է , նա օրէնք է : Այսպէս ալ
 բնակարանի վրայ սանկ հանգիստ ըւ-
 լայ , սանկ տեսքով ըլլայ , սա զարդերը
 շինուի : Արորն ալ աղէկ մը քննես ,
 աչք խաբող , ընդունայն , անցաւ որ բա-
 ներ են . այսօր կան վաղը չկան : Այն
 թեթեւ պէտքը որ Աստուած դրեր է ,
 բնակարանը օղէն պաշտպանելու հա-
 մար , զգեստը պարկեշտութեան և ցըր-
 տէն զգուշանալու համար , կերակուրը
 ապրելու համար . այս թեթեւ պէտքը ,
 կ'ըսեմ , որչափ ծանրացուցեր են մարդիկ :
 Այն այնպիսիներ , որ միլիոններ կը վաւ-
 տրկին ու կը վատնեն . և դարձեալ այն-
 չափ ստակով պատրաստած բնակարա-
 նին , զգեստներուն և կերակրոյն վրայ
 գոհ չեն . դարձեալ հնարք մտածելու
 հետ են որ ստակնին շատցնեն , որ ի-
 րենց մարմնոյն պէտքերը վայելուչ կեր-
 պով կարենան հոգալ . և այս ամէնք քիչ
 մը ատենի համար : Ինչպէս որ յայտնի

գիտեն և կը տեսնեն՝ որ մէկ հիւզի
 մը մէջ բնակող , բուրջի մը կտոր հա-
 գնող և չոր սև հաց կերողը ինչպէս իրեն
 խեղճ վիճակը քանի մը տարիէն կը թու-
 ղու , ամէն խեղճութիւն կը մոռնայ
 կ'երթայ , այսպէս ալ միլիոններ ծախե-
 լով իր պէտքը պատրաստողը՝ անոր հետ
 մէկ տեղ իր կարծեցեալ զուարճութիւն
 ները կը մոռնայ , կը թողու կ'երթայ :
 Այս երկուքներուն ալ մահուան հի-
 ւանդութիւններնուն քովերնին գնա . կը
 տեսնես որ ոչ աղքատը իր խեղճութիւ-
 նը կը յիշէ , և ոչ ճոխը անցեալ անյագ
 և անգոհ զուարճութեան վիճակը .
 այլ երկուքն ալ անցածը մոռցած , գլխը-
 նուն գալիքը աչուրնին առջև կը տես-
 նեն : Անաւանդ թէ մեծատունը իր
 այնչափ աշխատանքը և աշխարհք վայե-
 լելու հոգերը , և երեսի վրայ թողու-
 ցած հարստութիւնները յիշելով՝ որ բա-
 լորը պարապը գնաց , կը հառաչէ ու
 սիրտը դողի մէջ՝ ըլլալիքը կը մտածէ :
 Ասկ աղքատը այն կողմանէ ամենեւին
 հոգ չունի . և թէ որ խղճմտանքն ալ
 մաքուր է , չնորհակալ կ'ըլլայ Աստու-
 ծոյ՝ որ կ'ապատի այս թշուառ աշխար-
 հէս :

Այսօրս հիմա ասոր վրայ չէ . զար-
 մանքս բացատրեմ . այն մարդիկ՝ որ ի-
 րենց գեղը և ուրիշ գործքերը այսչափ
 կը կարգաւորեն , ինչպէս կ'ըլլայ որ ա-
 մենեւին չեն մտածեր , կամ իբրև աւե-
 լորդ բան մը հազիւ երբեմն մտքեր-
 նէն կ'անցրնեն՝ թէ կեանքերնիս պիտի
 լըմընայ քիչ տարիէն կամ քիչ ամսէն
 կամ քիչ օրէն . ժամանակն ալ որոշ
 չենք գիտեր . վասն զի չկարծած ժա-
 մանակնիս յանկարծ վրայ պիտի հասնի
 երթալու օրը մէկ յաւիտենական գեղ
 մը : Այն որ քանի մը ամսուան գեղին
 համար այսչափ պատրաստութիւն պէտք
 կ'ունենանք , հապա աս յաւիտենական
 գեղին ինչ մեծ պատրաստութիւն պէտք
 է . աս բանս ինչպէս չեն մտածեր . ես
 սարսափած կը խորհիմ , ու ամենեւին
 խեղճ չեմ կրնար հասցնել : Այլ գիտեն
 ալ որ եթէ անպատրաստ երթալու ըւ-
 լան , մեծ թշուառութիւն պիտի քաշեն

որուն վերջը չկայ : Այս բնական բան մըն է, ամենուն մտքէն կրնայ անցնիլ, և տղու մըն ալ ըսես խելքը կը պառկի՝ որ է թէ քանի մը ամսուան գեղին համար այնչափ պատրաստութիւն ընել, աշխատիլ պէտք կ'ըլլայ, ուրեմն այսպիսի սքանչելի յաւիտենական գեղին համար հարիւր տարի գիշեր ցորեկ թէ որ աշխատի մէկը՝ դարձեալ չկրնար ամէն պէտք եղածները պատրաստել : Այսպիսի յայտնի բանի վրայ չմտածող մարդուն կ'ըսեն թէ ճանաչմունքը բացուեր է : Այս կ'ըսեմ թէ և ոչ պզտի տղու մը խելք ունի այնպիսին :

Ուրեմն ահա աս կողմանէ ալ յայտնի կ'երևնայ որ հիմակուան մարդկան ճանաչումը շտկուած չէ, շատ պակասաւոր է : Ատարեալ ճանաչմունք ունեցող մարդ իր ամէն գործոց մէկ հատիկ վախճան, նպատակ դրած պիտի ըլլայ իր և իրեններուն յաւիտենական փրկութիւնը . գիշեր ցորեկ այս բանս պէտք է որ մտածէ . իր և իրեններուն բոլոր կեանքը պէտք է որ ըլլայ աշխատիլ յաւիտենական գանձ դիզելու համար . իր ամէն գործոց ձեռք զարնելու ատեն յաւիտենական փրկութիւնը կը դիտէ : Ամաստութեան և ուսմանց մէջ ալ կ'ուզէ առաջ երթալ՝ որ կարենայ ամէն բան ընելու ըստ տեղոյն և ըստ պատշաճին, և ուրիշներուն ալ նոյնպէս ընելու պատճառ ըլլայ, որով Աստուած փառաւորի և մարդիկ իրենց վախճանին հասնին : Ասան զի գիտէ՝ թէ այս կեանքս մեզի Աստուած տուեր է՝ որ այս կենացս մէջ աշխատինք, ու ասով յաւիտենական փրկութիւնը ձեռք ձգենք . անոր համար կ'աշխատի, առուտուր կ'ընէ, արհեստ կը բանեցընէ : Աստի ամէն բանէն առաջ իր հոգն ու մտածութիւնն է իր հոգևորական պարտուց կատարումը . առաւօտ իրիկուն իր աղօթքը Աստուծոյ պակաս չընէր . մէկ կողմանէ շնորհակալ ըլլալով Աստուծոյ անհուն բարութեանը, մէկ կողմանէ ալ լոյս խնդրելով որ չըմոտրի շիտակ ճամբէն . մէկ կողմանէ ալ մարդկային տկարութեան սխալման

վրայ թողութիւն խնդրելով :
 Հոս հիմա տեղը չէ երկայն բարակ վարդապետութեան, հոգևոր խրատ խօսելու, պատճառներ հասկըցնելու . ուզողը կրնայ իրեն պէտք եղած գիրքը գտնել ու կարդալ : Սեր հիմակուան խօսքերնիս է հասկըցնել՝ թէ մարդկան ճանաչմունքը կատարեալ չըլլալէն ետև, խիստ ալ պակասաւոր է . և իրենց կարծած ազատութիւննին ալ սխալ կարծեաց և տգիտութեան գերութիւնն է : Այս հիմա ես քեզի կը հարցնեմ, ով սիրելի ընթերցող, շիտակն ըսէ . արդեօք աս ըսածներուս ամէնն ալ ճանաչմունքի բացուած ըլլալու նշաններ են . ասոնք ամէնը լսելէդ հասկընալէդ ետև, կրնաս ըսել՝ թէ հիմա աշխարհիս մէջ ամէն մարդ իր ազատութիւնը պէտք եղածին պէս գործածելու հետ են :
 Այս ասոնք բաւական չեն, մէկ ուրիշ չորրորդ նշան մըն ալ բացատրեմ՝ որով մարդուս ճանաչման բացուելուն տեղ, կուրութեան սաստկութիւնը հասկընաս, անանկ որ ոսկրներդ դող ելլեն : Ար տեսնես որ ամէն մարդ իրենց պէտքը հոգալու ետևէ են . և գիտեն թէ իրենք իրենցը հոգալու ատեն՝ ձեռքերնէն եկածին չափ ջանալու են ուրիշներուն ալ օգնութիւն մը ընելու, ինչպէս որ կը փափաքին որ ուրիշներն ալ իրենց օգնեն : Այս գիտնալէն ետքը, ճշմարտութիւնը ճանչցող մարդիկ, պէտք չէր որ ամէնքը իրենց աստիճանին և արուեստին և գործոյն մէջ զբաղէին իրենց օգուտը հոգալու, միանգամայն օգնելով իրարու : Այն յիշաւի ճշմարտութեան հետևող ըլլային մարդիկ, ասկէ յայտնի, ասկէ բնական և ասկէ դիւրին բան չկայ . և այսպէսով խաղաղութիւն կը թագաւորէր աշխարհիս վրայ . և ամէնքը միակերպ կը շահէին հոգևոր և մարմնաւոր ամէն տեսակ բարիք : Այս հիմա ճշմարտութիւն ըսելով ամէն մարդ կ'իմանայ իր մտքին բացուած ըլլալը և իր մտքին դրածը, իր ուզածը առաջ տանելու յաջողութիւնը . ուստի այնչափ աւելի շատդէտ, ճարտարամիտ և զարմանալի կը սեպէ

ամէն մարդ ինքզինքը , որչափ աւելի որ կրնայ վարպետութեամբ իր մտքին դրածն առաջ տանիլ՝ իր առանձին շահը մտածելով . արուեստաւորն իր արհեստին մէջ . վաճառականը իր առուտութիւն մէջ . ծառան իր ծառայութեան գործոց մէջ . անկարգութեանց ետեւէ եզոզն այն անկարգ գործոց մէջ . ամէն տեսակ պաշտօնատէրները իրենց պաշտաման մէջ . մէկ խօսքով ամէն վիճակի մարդիկ իրենց պատշաճեալ գործոց մէջ : Այս այսպէս ալ կը տեսնես որ մարդիկ երբեմն գովելով զարմանալով կը պատմեն իրարու՝ թէ սա նա մարդը ինչպէս ճարտար հնարագէտ է , սատանային չարքի կը հազցրնէ , ամէն բան կ'ընէ և եզի պէս ալ երեսը կ'ելլէ : Ամէն տեսակ խաբէական հնարքներ , անիրաւ ճամբաներ , ասոնք ճարտարամտութեան գործիքներն են . այնպիսի մարդն ալ ոչ ուսման կարօտ է , և ոչ նոր ճշմարտութիւն մը սովորելու պէտք ունի : Այս ուր որ չուզեր կամ չըզիտեր այնպիսի ճամբաներ գործածելով մտքի դրածն առաջ տանիլ , այնպիսին ամենեւին յարգ չունի մարդկան առջև . միամիտ և անփորձ մարդ կը համարին , և աշխարհիս իմաստութենէն անմասն և տգէտ :

Այս մարդկային մտաց կուրութիւնը այն աստիճան հասեր է , որ իբրև առած կ'ըսեն՝ թէ ամէն բանին շիտակն ըտելով ստակ վաստակիլ իր գործքը առաջ տանիլ ուզողը՝ բերանը բաց հով կըլլէին ուրիշ բան չկրնար ընել . աշխարհիս անիւր դարձեր է , ուզես չուզես պէտք է յարմարիս . այն գրոց մէջ գրուածները հիմակուան աշխարհիս համար չեն . ատենօք մարդիկ միամիտ էին , անանկ խօսքերով կը կառավարուէին . հիմա խելք պէտք է ունենալ , աչքաբաց ըլլալ պէտք է . առջիններուն պէս աչքը գոց շուկան պտրտողը՝ ձեռքը ծոցը պարապ տուն կը դառնայ . աշխարհիս մէջն էս , ուզես չուզես պէտք է աշխարհիս հետեւիս , որ աւելի կոթմը կարենաս ըլլալ . իրիկունները տուն դառնալուդ՝ սղաքը չեն հարցըներ թէ

շիտակ մարդ ըլլալու գիւրքը կարդացիր , այլ ձեռքդ կրնային թէ իրենց հաց բերեր էս : (Այս խօսքերս ընդհանուր կը խօսիմ , գիտնալով թէ առանձին աստուածահասաճոյ մարդիկ միշտ կը գտնուին աշխարհիս մէջ , ամէն վիճակի մարդկան մէջ . խօսքս անոնց համար չէ :)

Հիմա տեսա՛ր , սիրելի ընթերցող թէ մինչդեռ կ'ըսեն՝ ճշմարտութիւնը ճանչցանք , որպիսի կուրութեան մէջ մնացած են գրեթէ անբժշկելի , բոլոր առակներով , օրինակներով զիրար մտրցընելու հետ են : Ազտի նորահաս տղաքներ այսպիսի գործքեր տեսնելով , և այսպիսի խօսքեր իբրև առած սովորելով , որպիսի ասպարէզ չարութեան առջևին կունենան . մենք ալ ճարտար աչքաբաց երևնանք ըսելով՝ ինչ տեսակ չարութիւններուն չեն հետեւիր : Հոգին ո՛վ կը մտածէ . զԱստուած ո՛վ կը մտածէ : Այս մարդիկներուն ըսածէն և ըրածէն հետեւանք այն կելլէ՝ թէ Աստուած աշխարհս ստեղծեր է , բայց մարդկան ճարտարութեանը յարմար օրէնք չէ կ'ըրցած տալ , զորն որ հիմա մարդիկ իրենք իրենց գտնելու հետ են . անոր համար Աստուած ալ երեսէ ընկածի պէս բան մը եղեր է . անոր համար ալ թերևս հիմա շատերը Աբրուպայի մէջ չեն ընդունիր թէ Աստուած աշխարհիս կը խառնուի . այլ աշխարհիս դարձընողը իրենք պիտի ըլլան իրենց անօրէն հնարագիտութիւններով . էս առանց խորհրդոյ չըսի՝ թէ լսես ու ուկըրներդ դողան : Բարեպաշտ ինքզինքը գիտցող մարդ մը այս հիմակուան մարդկան մտածութիւնը և գործքը տեսնելով՝ կը զարհուրի կը դողայ . աշխարհիս կործանումը աչքին առջև կը տեսնէ : Բայց անխորհուրդ ճշմարտութիւն ճանչցող անուանեալ կոյր մարդ մը բոլորն ալ կ'արհամարհէ՝ ինչուան որ հասնի իրեն անմտութեանը պատրաստած վճիին բերանը հոգին փչելու վայրկեանը . ան ատենը հոգւոյն աչքը կը բացուի , ինչ օգուտ որ խիստ ուշ , մինչդեռ մարմնոյն աչքը յաւիտենական քրնով կը գոցուի յաւիտենական վճիին մէջ :

Եւ միժէ այսպիսի մարդկան խիղճը
իրենց չափեր մոլորութեան ճամբու
մէջ ըլլալնին . միժէ չէն գիտեր թէ
Մտուծոյ արդարութիւնը ամենուն վրայ
կը տիրէ . և թէ անիրաւ գործքը կամ
առաջ չերթար , և կամ առաջ ալ եր-
թայ անիրաւութիւնն ընողը՝ այն անի-
րաւութեան պտուղը չվայելեր , և թէ
վայելէ ալ քիչ մը ատեն՝ ետքը հարիւ-
րապատիկ անոր պատիժը պիտի քաշէ .
չէն տեսներ թէ անիրաւ մարդկանց
վերջն ինչ եղեր է : Հեռուն չերթանք .
ամէն մարդ իր ճանցածներէն անիրա-
ւութիւն զրկանք ընողները աչքերնին
առջև բերեն . աս մարդը նս մարդը որ
սանկ անիրաւ էին անանկ անիրաւ էին ,
ինչ եղան . յանկարծ ամէն բան թողին
գնացին , շահածներնէն ինչ բան հե-
տերնին տարին . միայն իրենց գործքը
իրենց առջևէն գնաց , ու ան գործքեր-
նին վիրենք պիտի դատէ : Արդեօք ինչ
կարծէք , անոնք հիմա աս վախ չէն
ըներ ու ըսեր՝ թէ երանի թէ ջրոյ մէջ
թաթխած չոր հաց ուտէինք , երանի
թէ մարդ երեսնիս չնայեր , երանի
թէ ամենէն նախատուած անծանօթ
ըլլայինք , երանի թէ անիրաւ խօսք մը
ըսելու և գործք մը ընելու ատեն բե-
րաննիս կապուէր , ձեռքերնիս չորնար ,
երանի թէ որոնց որ անիրաւութիւնն ը-
րինք զօրանային ու աշխարհիս մէջ հա-
րիւրապատիկ մեզի չարիք հատուցա-
նէին , որ ան կրած թշուառութիւններ
նէս գուցէ աչուրնիս բացուեր , խեղճեր-
նիս գլուխնիս դար , ու Մտուծոյ ճամ-
բան մտնայինք . հազար ափսոս . . : Ար-
դեօք աւետարանին մէջի մեծատան պէս
չէն աղաչեր Մտուծոյ թէ մեռնե-
րէն մէկուն յարութիւն տուր՝ որ եր-
թայ մեր տունը քարոզէ որ ճամբանին
շտկեն , խեղճերնին գլուխնին ժողվեն :
Պատասխանն ալ յայտնի է , թէ Մտուծոյ
որ խօսք հասկընալու , խօսք մտիկ ընե-
լու միտք չունին , մեռնելու ալ յառնեն ,
հրեշտակներ ալ անոնց երթան , անոնք
դարձեալ իրենց ծուռ ճամբէն ետ կե-
նալիք չունին :

(ՄԱՅՄԱՆՆԻ ԱՌԻԷ ԱՅԳԱՄ)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հումպոյր :

Այս մարդս բոլոր կեանքը ուսման
մէջ անցրնելով , գիտութիւնները շատ
ծաղկեցուց ու գրեթէ Մեկտոնին , Մա-
փրասին , Մէյսնիցին ու Տէքարթին
չափ անուանի եղաւ . իրեն գործքերը
նախ Վաղղիայի մէջ տպուեցան ու տա-
րածուեցան , ետքը Վերմանիայի մէջ
և ուրիշ տեղուանք :

Հումպոյրին անունը շատ մեծ է ի-
րեն մեծամեծ ճանապարհորդութիւն-
ներուն համար . ուրիշներուն վախնալով
կամ չկրնալով չըրած ճամբորդութիւն-
ները՝ ինքը ըրաւ , ու բնութեան մէջ
նոր նոր բաներ գտնելու համար ու
չատ բաներու պատճառները իմանալու
համար՝ ճամբորդութեանց մէջ մեծ նե-
ղութիւններ քաշեց . անծանօթ աշ-
խարհքներ պտըտելով ու վայրենի ժո-
ղովուրդներու մէջէն անցնելով՝ կ'եր-
թար լերան մը բարձրութիւնը կամ
անդունդի պէս տեղերու խորութիւնը
կը չափէր , օդերևոյթներու վրայ քըն-
նութիւններ կ'ընէր , աստղերը կը դի-
տէր : Այս բաներս ընելու համար պէտք
է որ մէկը ուսման մեծ սէր ունենայ ու
ինք զինքը անոր նուիրած ըլլայ :

Հումպոյրի երբոր որոշեց որ ճամբոր-
դութիւն ընէ հարաւային Մերի-
կային մէջ , ուզեց որ Վալմի Պոնփիլան
անունով անուանի մարդը իրեն ընկեր
առնէ . երբոր աս բանիս համար անոր
գնաց՝ անիկայ շատ սիրով յանձն առաւ
որով 1799ին յուլիսի ամսուն մէջ երկու-
քը մէկէն Վորոնսէն ճամբայ ելան :
Արկու տարի անցուցին Վոր Մտալու-
սիան , Վուինէս ու Վուպա կղզին
պտըտելու և քննելու համար . Պուն-
կարանիոյի հրաբուխը գացին տեսան ,
ու Վիմպորասոյ ըսուած՝ Մերիկայի
ամենէն բարձր լերան գագաթը ելան :